

ՀՅԱԼԵՆԱԿԱՆ

ՆՈՒԷՐ՝ Տ. ԵՂԻՇԵ Ս. ԱՐՔ. ՏԵՐՏԵՐԵԱՆԻ (ԵՂԻՎԱՐԴ)

(ՓՈԽԱՆ ՇՆՈՐՉԱԿՈՐԱՆՔԻ)

Մաղուլ իր երգն ունի

Մաղուլ կոնսկը տուած ժայռի մը
անտարբեր կ'երեար բնութեան մեծ հրաշ
լալիքներուն առջև, ոչ որովհետու իր մի-
ջավայրն էր, այլ որ ան իր ներքին աշ-
խարհը ունէր, ան կ'ապրէր, ան կը տես-
նէր: Ան կը տեսնէր պարսպապատ դղեակ
մը, անոր շուրջը կը դեգերէր, զայն կ'ըլ-
ձար, զայն առնել կ'ուզէր:

Իր լուսութիւնը խզելու, ու թերես նաև
իր հոգիի թեթեսութեան համար՝ ըսի.

— Մաղուլ, ձայնդ շատ քաղցր է,
երկա՞ր ատեն մի լաւ «Պերիւանօ» չեմ
լած, չերգե՞ս . . . :

Մաղուլին սիրտը որ պայմելու վրայ
էր, իմ առաջարկը պատճառ եղաւ որ անոր
սիրտին ամբարտակները փլչին ու սիրտին
վիշտը հեղեղի պէս հոսի երգերուն միջու-
ցով:

Մաղուլ փոխանակ «Պերիւանօ» եր-
գելու, երգեց «Պայմիզօն»:

Պայմիզօյի մէջ ան կուլար աշնան ար-
ցունքներով ու ձմրան սառնամանիքներով
ան կը գողար, ան թեհարին վիշտը կուլար
իր սիրտականը որ փախցուցած էին ու տա-
րած դժոխքը, սառնամանիքներու աշխարհը:

Ապա երգեց «Պերիւանօ»՝ կուլի շեշ-
տով, թռնոցի պարերով ու բնութեան գե-
ղեցկութիւններով, որոնք կը թթվառն սի-
րոյ շունչին տակ ու կ'ըլլան ծաղիկ ու
խոտ, աղբիւը ու վտակ, երկինք և ամպ,
գառն ու մազի, եղնիկն ու մարդը, երի-
տասարդն և իր աղջիկը:

Զգացի որ Մաղուլը ծանր վիշտ մը
կ'ապրի: Եղբայրօքէն իրեն ըսի.

— Մաղուլ, կը տեսնեմ որ վիշտ ու-
նիս, պատմէ վիշտը որ թեթեանս, լոռու-
թիւնը մաշեցնող է.

Մաղուլը որ առաջարկութեան մը կը

սպասէր իր սիրտը դատարկելու, սկսաւ
այսպէս.

— Այս, պարոն, պարոն, տարի մը
առաջ Ծաղկէ գաշտի կայնէ - Մէրան աղ-
բիւրին մօտ, Սրտերցիներու Միրզա Մը-
րատի գեղեցիկ՝ խընէ Զարէին հանգիպե-
ցայ: Գեղեցիկ էր, չա՞տ էր գեղեցիկ,
եղնի՞կ մըն էր: Ան ունէր եղնիկին մեղոյչ
աշքիր ու սիրտի զող: Ան պահ մը ինձ
նայեցաւ և ապա իր եղնիկի ոտքերով
փախա՞ւ: Ետեէն վազեցի որ եղնիկը բըռ-
նեմ. փախա՞ւ հովին թռերով և օձի ճկու-
նութեամբ խոտերուն մէջ մտաւ: Ան չփա-
խաւ իրենց վրաններու ուղղութեամբ. այլ
փախաւ բարձրախոս ձորերով: Երբեմն եր-
բեմն կանգ կ'առնէր ու իր եղնիկի աչքե-
րով ետ իր սոսորդին կը նայէր, և ապա
կրիկն կ'ըլլար քամի ու զեփիւս և իր մե-
տաքս մազերը հովին տուած կը փախէր
ու կը գրդուէր իմ երիտասարդութիւնը: Աւ
զմտահ էի որ իր փախէլովը ինձ կը կան-
չէր, ուժերս տանապատկեցի, երիտա-
սարդութիւնս որպէս երիվար ասպանդա-
կեցի ու ետեէն ինկայ ու զինքը ձորակի
մը եղրին վրայ բռնեցի, զրկեցի ու ձորակի
մտայ: բռնած էի իմ որսը, ան բազուկնե-
րուս մէջ կը դողար ու համբայրներուս հետ
շունչ կ'առնուր - կուտար: Անունը հարցու-
ցի, ըստաւ.

— Զարիկ . . . Միրզա Մըրատի աղջիկը.

— Զարիկ, քեզ հիմա փախցնեմ . . .

— Ոչ, ի՞նչ է քու անունդ, դու ո՞ր

ցեղի մարդ ես.

— Զարիկ, ցեղը ո՞րն է, երկուքս ալ

քիւրտ չե՞նք, զու քիւրտի աղջիկ, իս ալ

քիւրտի տղայ:

— Այս . . .

— Զարիկ, ինձ կը սիրե՞ն

— Մաղուլ քեզ կը սիրեմ . . . երէ

Հայրիկս չտայ, ինձ կը փախցնե՞ն . . .

— Մենք սիրեցինք իրար ինչպէս լեռան եղնիկները, ու, մեր մատանիները փոխանակեցինք: Ապա ըստեւ.

— Տես, Մազուր, մինչև մէկ տարի քեզի ժամանակ, կամ աէր կը գառնաս ինձ և կամ կը կորանցնես: Տեսնեմ երիտասարդութիւնդ, թէ որքան կը սիրես Զարիկը:

Այս վերջին խօսքն ըստեւ, ու յանկարծ թևերուս մէջէն այնպէս թուաւ ինչպէս կը թուչի թուչունը ձեռքիդ մէջէն:

Բայ, — Մազուր, որքան ժամանակ ունիս,

— Մէկ շաբաթ միայն, ի՞մ պարոն,

— Ի՞նչ պիտի ընես, Մազուր,

— Պիտի երթամ ու փախցնեմ.

— Փախցնես... ուր տանիս պիտի...

— Պիտի փախցնեմ ու բերեմ այս

ճգնարանը:

Ընկերոջս հետ այդ նպատակաւ այս կողմերը եկած էինք:

Երեք օրէն եթէ արտերցիները չկրնան խւել աղջիկը իմ ձեռքէն, աղջիկը իմ կ'ըլլայ:

— Այդ մասին գիտէ՞ հօտաղական Միութիւնը:

— Ի՞նչ պէտք անոր գիտնալուն, սա զուտ քրտական հարց մըն է, կապուած մեր կենցաղական սովորութիւններուն հետ:

— Պէտքն այն է որ Փեսանդաշտի հօտաղներն ու մշակները քու կողմդ կը բռնին ու բանակդ կը զօրացնին:

— Առանց ատոր ալ ամբողջ Փեսանդաշտցին գիտէ իր պարտականութիւնը. եթէ աղջիկը Փեսանդաշտի սահմանին մէջ մտնէ ամբողջ Փեսանդաշտը կ'ըլլայ բերդ ու պարիսպ թշնամիին դէմ:

— Շատ են արտերցի հրացանաւորները

— Շատ են եթէ կոռուկ ուղեն.

— Ինչո՞ւ պիտի չուղեն.

— Պիտի չկոռւին որովհետեւ Զարիկի վրայ երկու աշք անկողներ կան, անոնք պիտի չօգնեն իրարու:

— Ուրեմն բանդ յաջող է:

— Ո՞չ, զործս յաջող չէ, որովհետեւ

կողմերէն մէկը կրնայ նենդութեամբ միւսը սպանել, ու յանցանքը վրաս ձգել ու վրէժինդրութիւնով վառել իր ցեղակիցները՝ պատճառ դառնալու մեծ արիւնհեղութեան: Սովորութիւն չէ մարդ սպանել

այլ զէնքի ուժով բռնել ու ձեռքէն խւել

— Ի՞նչ է Միրզա Մըրատի կեցուածքը

կան սիրուն: Բայց ի՞նչպէս հաւնի երրից ից եղին մէջ կան նոյնպէս քաջարի երիտասարդներ, որոնք նոյնպէս կը սիրեն Զարիկը: Միակ միջոցը մնացած է փախցնելու:

Մայրը զուարթացած, գրկելով բերա իր փոքրիկը: Փոքրիկը տեսնելով մեղանաստեղծական ճիչ մը արձակեց.

— Ո՞վ լա՛ւա՛ր է՞... Մա՛զթա՛րին է...

— Ապագա՞ն ասոր...

— Ապագա՞ն, կաթողիկոս պիտի ըլլայ:

— Զլտե՛ս, աջն առնենք վեհափառին

— Հապա ի՞նչ, սատանի բրդունները

— Ի՞նչ տեսակ բրդուն, մածունի՞ թէ սերի...

— Միրզէն կախեալ է, սերի՞ թէ մածունի.

— Մեզմէ ո՞վ սերի և ո՞վ մածունի բրդուն է.

Գնչուհին կարմրեցաւ և ըստեւ.

— Ինձմէ ա՛լ աւելի անամօթ էք.

— Լաւ մի բարկանար. լսէ մեղի, ո՞վ սերի և ո՞վ մածունի բրդուն է.

— Ես ի՞նչ գիտեմ որ...

— Եթէ չգիտես, հապա ի՞նչ գուշակ

ես.

— Ես սատանաներու գուշակը չեմ.

— Հապա մեզ ինչո՞ւ նստեցուցիր,

— Նստեցուցիր որ ձեզ քիչ մը վայելիմ,

— Մեզմէ ո՞ր մէկը սիրեցիր.

— Սա սատանային՝ մատը ընկերովս

թուշին գպցնելով:

— Դուք քանի՞ Աղամ ունիս

— Երե՞ք Աղամ...

— Երե՞ք Աղամ, ո՞ւր են անոնք.

— Ո՞ւր պիտի ըլլան, ահա իմ առջն

նստողները.

— Մեզմէ ո՞րն է առաջին.

— Ան՝ որ կրնայ մէջքս գետին զարնել:

Ընկերու, իր մարզիկի բազուկները

ցոյց տալով ըստեւ.

— Ել ասպարէզ տեսնենք...

Գնչուհին, քովը հաւաքուած կանանց գառնալով, ըստեւ. — տեսա՞ք սա սատանան:

Ռւղիկ չէ՞ որ կ'ըսեն, կարգացւոր մարդը՝ սատանային ալ սատանայ է:

— Ի հարկէ, սեւաւոր, մէջը մտնելով

Հի երիտրոսարդ կին, եթէ քեզ պէս օձի
կանգիպին, սատանայ չըլլան՝ ի՞նչ ըլլան։
— Ի՞նչ, խօրո՞ւ խարս, ախորժա՞կդ
ու բացուեցաւ, վախցար, որ երեքն ալ
նծի՛ պիտի պահեմ, սա՛ մէկը քեզի՛։

— Ա՛յ, ծամբդ կտրեմ, գնչու սատա-
նայ, չե՛ս ալ խպնիր, անամօթ . . .

Մեր ուշացումը առիթ տուած էր որ
իմ ընկերները անօ՞ւշ քուն մը քնանան
ճգնարանի շուքին տակ ու գոհ հանգիստին
պատճառած զուարթութեանը՝ ելան գայլի
պէս կերան ու արջի պէս թռչոտելով,
զրեթէ վաղելով եկանք ու մտանք Կաղա-
զիզ։

Գիշերը անցուցինք Կաղազիզ գիւղը։

Առաւոտ շատ վաղ ելանք ու բռնեցինք
չամբուտին հիւսիս արևելեան ուղղութիւ-
նը, անցանք Առեղ գիւղին առջնէն՝ ա-
ռանց ուշ դարձնելու շուներու և աքա-
զաղներու կանչւրոտուքներուն ու ժամը
8-ին հասանք Կայնիմիրան։

Կայնիմիրան, թէև աւելի փոքր գիւղ,
բայց անոր շուները աւելի կատազի էին։
Հաւերու կրկուցը, լեռներու կաքաւներու
կափկանքը և շամփուտին ջրային թռչուն-
ներուն կոինչը թռչնային համերդ մը կու
տային։ Աքաղաղները՝ զրաղած իրենց հա-
ւերով հազիւ իրենց ներկայութիւնը կը
փաստէին։

Պատերուն տակ նստած այծերը սաղ-
մու կը կարգային իրենց վարդապետական
մօրուսները շարժելով։ Էշ մը գիւղին մէկ
ծայրէն իր շեփորը կը հնչեցնէր, երկու
հորթերը պոչերնին տնկած կ'արշաւէին
գիւղին փողոցներէն ու շուք տեղ կը
փնտուին։ Բուղա մը իր կոտոշներով հողին
հետ կը կոռուէր ու հողը կը նետէր երկինքի
երեսին։ Գիւղը մնացած երկու հարսները,
աւել ձեռք առած՝ փողոցին մէջ փոշի կը
բարձրացնէին։ Անոնց լաչակները քամիէն
թեթէ անոնց լոյս երեսը արևին դէմ կու
տային վարդի պէս կարմիր։ Մայր մը իր
փոքրիկ եղօն կը մաքրէր։ Թափառական
գնչուհի մը մեր առջնէր կտրելով ստիպեց
որ նստինք ու մեր բախտը նայիլ տանք։

Անուշ խօսքեր ըստաւ մեզի, սիրո՞յ
խօսքեր, Ու, մենք քիչ մը ծիծաղելու
համար ըսինք, ցոյց տալով այծերը։

— Սա մօրուքաւորներուն բախտը
նայի՞ս,

— Մօրուքաւորներէն ամէն մէկը զոյզ
ուլիկներ ունի իր փորին մէջ։
— Իսկ սա չո՞ւնը . . .
— Ան ինը լակոտ ունի իր փորին մէջ։
— Սա աքաղաղը . . .
— Դուք բոլորդ զինքը չէք արժեր։
— Հապա սա աղտոտ փոքրիկի՞ն . . .
— Ինչո՞ւ խպնիմ, խօսք է կը խօսինք,
անանկ մարալ տղոց տեսնողը իր սիրալ
չի՞ զովացներ, բերնէդ ջուրեր չե՞ն վաղեր։
ինչո՞ւ մտիկ կ'լնես եթէ կը խպնիս։

Մենք սկսած էինք արգէն ամչնալ,
ո՞վ կը ճանչնալ մեզի։

Սակայն հաւաքուած հարսներն ու
նոյնիսկ պառաւները, զուարթացած՝ կը
զրգուին գնչուհին որ խօսակցութիւնը շա-
րունակէ, երբ գիւղին մեծաւորները լսելով
մեր գալը շատապեցին մեզ հանդիպիլ ու
հիւրասիրել։

Գնչուհին և հարսները այնպէս մը
փախան ինչպէս հաւերը երբ բազէի ներ-
կայութիւնը կը զգան։

Սրբազան, 1910-ին, ձեր տանը դուռը
շամփուտին վրա՛յ կը նայէր բարձր գիրքէ
մը։ Պիտի լսէք, ո՞ր դուռը շամփուտին
չէր նայէր։ Ուղիղ էք Արգէն քանի՞ տուն
էր գիւղը, 20-25 չէն։ Կասկածելի է որ
աւելին ըլլար։

Զուարթացած, Կայնիմիրանի մէջ, մեր
մտագրութիւնը յայտնեցինք գիւղին մե-
ծաւորներուն թէ։

— Նպատակ ունինք մինչև նառ ու
Մօրաքրոջ Ս. Նշան վանքը երթալ և ապա
դառնալ։

— Մօրաքրոջ Ս. Նշան, հեռո՞ւ է ան
մէկ օրէն չէք կրնար երթալ, նախ զացէք
մինչև նառը, ապա կը տեսնէք։

Անոնք խորհուրդ տուին մեզ բռնել
Շիտանի ճանապարհը. լեռնային ճանապար-
հով կրնանք կորսութիւն։

Շիտան անունը մեզ ոգեսրեց, քանի
որ հոն ունէինք դպրոցական ընկեր մը,
Կարապետ, որը Շիտանցի կը կոչէինք, ու
հրաժեշտ առնելով՝ Շամբուտի եղերքով
Շիտանի ճամբան բռնեցինք։

Շիտանի գիրքը աւելի բարձր էր։ Ու
հազիւ գիւղին մօտեցեր էինք, երբ գիւղին
փոքրիկները խմբով մեզ տեսնելուն պէս՝
ճիրիտ տուին ու կարապետին վաղեցին,
մեզ ձգելով գազան շուներուն բերան։

Կարապետը երևցաւ ամօթխած զիրքի
մը մէջ, ամչնալով իրենց գիւղին համար :
Յած տանիքներով իրենց գիւղը, պատերը
ծեփած փթիրով, փողոցները աղտոտու-
թիւններով լեցուն :

Մեր ներկայութեանը՝ Կարապետին աշ-
քերը չէին տեսնէր իրենց գիւղին գեղեց-
կութիւնը, կանաչ ու թարմ լեռնային խո-
տերը, արտերուն մէջ ծաղկող ծաղիները,
թփուտները որ ալպեան գեղեցկութիւնով
մը կը փթթէին իրենք իրենց մէջ :

Փեսանգաշտի գիւղերը ծառազուրկ
էին, անսնք նման չէին Գաւաշի և կամ
ձորամէջի ծառաշատ գիւղերուն, բայց ու-
նէին լեռնային (ալպեան) թարմ կանաչու-
թիւն մը, որուն համար Գաւաշին ա՛ի կը
քաշէր :

Կարապետ մեր մտազրութիւնը իմաւ-
նալով մեզի ընկերացաւ, ըսելով թէ ինքն
ալ, տակաւին նառը չէ տեսած :

Ճամբան մեզ պատմեց թէ կորատէրցի
քիւրտ Մազուլը այսօր կամ վաղ արտեր-
ցիներու Միրզա Մըրատի գեղեցիկ աղջիկ
Զարիկը պիտի փախցնէ ու գիւղացիները՝
Շիտանցիները պատրաստուած են փա-
խուստը գիւրացնելու : Գիւղին երիտասարդ-
ները լեռները կը սպասեն :

Մազուլի մտազրութեանը ե՛ս միայն
ծանօթ էի : Հուեցի :

Իսկապէս որ Կարատէրի ձորը ուրիշ էր
իր գեղեցկութիւնով ու ջրառատութիւնով:
Մեծ աղբիւրին ջուրը միացած Մազկէ լեռ-
նագաշտի ջուրերուն գետ շինած էին,
Տիրքիսի մէկ ճիւղը որ Սըլվակինի ու Հաշ-
կանից ակերու ջուրին միացած՝ Թաղին մէջ
բռն Տիգրիսին կը միանան :

Գետը ամենի թափով մը վար կը վա-
զէր ցարասէներու, ճաւրիկներու, ցախու-
անիներու, վայրի սալորիներու ու խնձո-
րիներու ցածիկ թուփիրու ու ծառերու
մէջէն :

Վերջապէս իջանք նառ, մեր երկրորդ
ուխտավայր գիւղը, ուր նարեկացին է ծներ :

Փո՞քը էր գիւղը : Գետէն վիշապի ձայ-
ներ կը թնդար ու կը քրտնէր ձորը : Բացատ-
ները, փոքը արտեր ըրջանակուած՝ մէկնա-
լուճի, հազիրանի, սալորի ու խնձորի փոքը
ծառերով : Կան փուշեր ու փշատի ծառեր,
և, ապա խոտ, կանանչութիւն ու վայրի
բնութիւնը՝ իր կոյս գեղեցկութեան մէջ :

Դիւղացիներէն շատերը զաղափար իս-
չունէին նարեկայ վանքի մասին : Անսնք
միայն նարեկացի՛ գիւղէին, առանց գիւ-
նալու որ այդ մեծ սուրբը՝ իրենց պէս այդ
գիւղին զաւակն է եղեր, որոնք իրենց
խօսքը հաստատելու համար կ'ըսէին .

— Սուրբ նարեկացին վկայ :

Գիւղն իր մէջ կ'աղօթէր :

Գեղեցիկ էր գիւղը : Ապահովաբար
եթէ հոն մեալինք երկու որ շատ բան պիտի
լուէնք և իմանայինք : Բայց մենք բաւա-
կանացանք միայն զայն տեսնելու և ոչ
գիւղացիէն նարեկացին ճանչնալու որ մերն
էր : Մե՛նք ունէինք մեծ Սուրբը :

Նառեցի ծերուկը . —

Վերագարձին, գիւղի եղբին, մեծ ըն-
կուղինի մը տակ ծերուկ մը տեսնաք որ
նստած մըշիկ (սպիտաման) կը լեցնէր :

— Բարեւ, պապիկ, ուղեցինք Մօրա-
քրոջ Ս. Նշանը երթալ, ճամբան չգտանք :

— Նատեցէք, քիչ մը խօսինք : Ի՞նչ
կայ «Մօրաքրոջ Ս. Նշանը» որ ձեզ կը հե-
տաքրքրէ : գիւղէ՞ք ինչու կը կոչուի «Մօ-
րաքրոջ Ս. Նշան» :

— Զգիտինք, պապիկ, բայց խօսիելով
թէ ձեր գիւղին մօտիկ է, ըսինք, վանք է,
երթանք ան ալ տեսնենք :

— Հո՞ս ինչու եկած էիք :

— Հոս եկած էինք նարեկացիի ծնլն-
գավայրը տեսնելու, մենք նարեկացիք
ենք, նարեկա վանքի գիւղէն :

— Որ այդպէս է, լսեցէք :

Ս. Գրիգոր նարեկացի, մեռնիմ իր
շատիկ զօրութեան, իր՝ Սահակ և Յովհան-
նէս եղբայրներուն հետ, իրենց մօրը մա-
հէն վերջ հոն կը տարուին, Ս. Նշանի
վանքը, ուր իրենց մօրաքրոջ ամուսինը
վերակացու էր : Երեք եղբայրները, Սա-
հակ, Յովհաննէս և Գրիգոր, կոչեցին այդ
վանքը «Մօրաքրոջ Ս. Նշան» :

— Լաւ, պապիկ, ինչո՞ւ այս վերի
գիւղը Կարատէր կը կոչուի ու բնակիները
քիւրտ են :

— Է՛, ատ շատ հին պատմութիւն է :
Անոր իսկական անունը Կարող Տէլ է,
Ամենափրկչչը : առաջ Անանիա վարդապետը
հոն կը նստէր, երբ քոչորները վանքը կը
թալանեն ու կը քանդին : Վարդապետը

Երևանի բրժայ Գաւաշ ու հան կը շինէ նոր վանք
լը, իը, ըսիք նարեկացի էք, ձեր վանքը:

Քիւրտերը որոնց լեզուն Կորմանջի է,
հոխոփոխանակ ըսելու ակարող Տէրո, ըսին Կա-
տեաներ:

Երբ մենք ոտքի ելանք մեր ճամբան
թթնրթալու, պապիկը ըսաւ.

— Դէ, եկէք ձեր ճակատները համ-
ութուրեմ, գուք փոխարէն, Սուրբին սուրբ
համերեզմանը համբուրեցէք, ջահին մէջ քիչ
քեք ձէթ ածեցէք և ըսէք,

Իլ — Յիշեա զպապիկն քո յորժամ գառ
ամբքայութեամբ քով և ողորմեա...

Կլ — Պապիկ, գուք տէրտէ՞ր էք.

Ու — Երբ տէրտէր պակսի տէրտէր եմ.

Ուրեմն, Օրհնեա ի Տէր.

Բջ — Աստուած օրհնէ ձեզ, զաւակներս,
և ապա աչքերը վեր ամբառնալով, աղօթեց
մեզ համար ըսելով.

— «Պահապան ամենայնի, Յրիստոս,
աչք հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ
և ի գիշերի, ի նստել ի տան, ի գնալ ի
ճանապարհ, ի ննջել և ի յանել, զի մի
երբեք սասանեցայց»....

Երիկնապահի ժամը 7-ին, գրեթէ ա-
րեամայրին հասած էինք Շիտան:

Էէս զիշերին շշուկի պէս բան մը ան-
ցաւ զիւղէն: Կարապետը իր անկողինէն
գուրս ցատկեց ու գնաց. 15 վայրկեան
վերջ վերագրածաւ ըսելով. «Պոաւս, Մա-
զուլը փախցուց»:

Առաւօտեան իմացանք թէ, արտերցի-
ները զգուշացած են Մազուլ և իր մարդիկ
հետապնդելէ, զիտնալով որ Շիտանի մէջ
«խումբը» իջած է: «Խումբը» ըսելով կը
հասկնային յեղափոխական խումբը որու
հետ աշխրէթները այդ օրերուն թուրքիոյ
Սահմանադրութենէն վերջ չէին ուզեր գործ
ունենալ:

Յեղափոխական այդ ենթադրեալ խում-
բը մենք եղած էինք:

Դնչուհին լուր տարածայնած է ար-
տերցիներուն մէջ որ ինք անձամբ տեսած
է յեղափոխական խումբը ու հետերնին
խօսած է:

Մեր ներկայութիւնը օգտակար հան-
դիսացած է Մազուլի քաջագործութեանը:

Մազուլը հասաւ իր նպատակին.

Մենք աւ մերը՝ քանի որ տեսանք
սրբալայրերը, համբուրեցինք անոնց դա-
րաւոր քարերը:

ՑՈՒՑԱԿ ԶԵՐԱԳՐՈՅ Ա. ՅԱԿՈԲԵԱՆՅ

Ա. Յակոբեանց ձեռագրական հաւա-
քածն իր թիւով և արժէքով կը գրաւէ
երկրորդ տեղը, հայկական բոլոր հաւա-
քումներու մէջ: Ան կը պարունակէ այսօր
աւելի քան 3700 էրն և նոր ձեռագիրներ:
Այս պատկառելի թիւին մեծագոյն կէսը
գոյացած է վերջին հարիւր տարուան ըն-
թացքին:

Ա. Յակոբեանց Վանքին ձեռագիրները
առաջին անգամ ցուցակագրած է Տիգրան
Սաւալանեան 1860 ական թուականներուն:
Այդ ցուցակին մէջ նկարագրուած են 1742
գրչագիր մատեաններ, առաւել կամ նուազ
ընդարձակութեամբ, ըստ կարեորութեան.
այնպէս որ ձեւացած է 971 մեծագիր էջերէ
բաղկացած հատոր մը:

Իրմէ 30 տարի վերջ, աւելի ընդարձակ
ծրագրով, այսինքն Տաշեանի և Սարդիս-
եանի գրութեամբ, գործի սկսած է Խապայ-
եան Սահակ Եպիսկոպոս, իր ցուցակը իրբ-
բագրելով գրքերու տեսակներուն համա-
ձայն: Ան ցուցակագրած է 2000 ձեռագիր-

Շիտանէն՝ Շամբուափ հարաւէն կրկին
վերադարձանք Կաղազիզ, ու, Բարատո-
տիկի անցքին վրայ մեր վերջին ողջոյնը
տալով Փեսանդաշտին, Հելի վանքի ճամբ-
րայով Պատականց իջանք, ետ մեր զիւղ
Նարեկը, ուրէկ մեր բացակայութիւնը ան-
հանգստութեան նշաններ առաջացուցեր էր
մեր ծնողքին:

Կրցա՞յ բան մը գրել, որ հետաքրքրա-
կան եղաւ նաև ընթերցողին: Զգիտեմ:
Բայց գիտեմ, որ ասով կրկին վերապրեցայ
ու վայելցի այդ սիրելի անցեալը, ու,
թերես աւելի զիտակցորէն ապրեցայ քան
40 տարի առաջ երբ զնահատել չզիտէի այս
բոլորը:

Թող, ախալէր, բող, որ իմ սիրտ կրակ
լու բաց վառուած ելնի,
Թող, որ իմ աչք կիվլացող պիտոր պիտոր
[աղբիւր ելնի]:

ԳԱԼԻՍԾՈՂԻՒԹԻՒՆ

(Ն. ՅՈՎՀԱՆՆԵՍՅԵԱՆ)

(Վերջ՝ 5)